

ՏԵՂԵԿԱՏՈՒԹՅՈՒՆ Ա. ՏԵՂԵԱՅ ԴԻՒԱՆԻ

Ա. Արուռոյ Պատ. Տնօրեն Ժողովը իւ
թ. Եփստին մէջ, գումարուած 6 Նոյեմբեր
1956ին, որուած էր կազմել Ս. Տեղեաց յա-
ռաւկ Դիւան մը, բաղկացած նետեւալ Հո-
գեստին Հայրենին. —

Տ. Տիրայր Վ. Վ. Տեղիւեան,

Տ. Հայկասեր Վ. Վ. Պայրամեան,

Տ. Կիւրեղ Վ. Վ. Գաբրիկեան:

Դիւանը անմիջապէս գործի անցնելով,
Նոյեմբեր, Դեկտեմբեր եւ Յունիուար ամիս-
ներուն ունեցած է նետեւալ գործունեու-
թիւնը:

ա) Հայ, Յոյն եւ Լատին իրաւակից
պատրիարքարաններու միջև կայացած փո-
խադարձ համաձայնուրեամբ, Յոյներ պիտի
նորոգեին Ս. Յառուրեան Տաճարին կցուած
Ս. Յակոբայ իրենց մատուռին արտահին
պատի ծեփիր, Լատիններ նոր նազ մը պիտի
զետեղեին Գողյուրայի Ս. Ասուածածնայ
յուրանին ներեւէ, իսկ Հայեր պիտի փոխեին
Ս. Յառուրեան Տաճարին մէջ, Ս. Ասուա-
ծածնայ ուշարափման հայապատկան սրբա-
վայրին երկարեայ վանդակը: Մօսաւորա-
պէս տարի մը առաջ, Ս. Արուռեն եղած
դիմումի մը վրայ, Պէյրուրի բարեպատօն
ազգայիններէն Տէր եւ Տիկին Դեղամ Տաճ-
անիկեան իրենց սեփական աշխատանոցին մէջ
շինած էին երկարեայ եւ պրոնզեայ տա-
գեղեցիկ վանդակ մը՝ Հայ ոն կարողիկենվ,
զգագրուրեամբ Ս. Արուռի Միաբան Գեր.

Տ. Հայկազուն Նպա. Արքանամեանի: Ցիւեալ
վանդակը Աւշարափման Մթափայրին վրայ
զետեղուեցաւ 28 Դեկտ. 1956ին: Օգոստելով
այս առիրեն, պատշաճ տեսնուեցաւ նաև
փոխել սրբավայրին վերև գտնուող ննօրեայ
հայքայուած խուռացակիր որ փախարինուեցաւ
նոր եւ եեկտրական լուսավառուրեամբ զե-
ղեցիկ ջանով մը: Այս առիրի կը լայնենք մեր
զգածուած ընորհակալուրիւնները նուիրատու
Տէր եւ Տիկին Գեղամ Տաճանիկեաններուն:

բ) Բերդենէմի Ս. Մննդեան Տաճարին
հայկական բաժնին մէջ գտնուող անփառու-
նակ եւ ննօրեայ կանքեղները փոխարինուե-
ցան նոր արձարազօծ Վիեննական կանքեղ-
ներով:

գ) Ս. Տեղեաց Դիւանը կը նետապնդէ

նաև Գերսեմանի Ս. Ասուածածնայ ջրա-
մոյն տանարին վերանորոգուրեան հարցը
որուն համար Լիբանանէն հրաւիրուած է
հայ նաւարապիտ մը: Մինչ այդ սկսուած է
արգելու վերասինուրիւնը տանարի արտահին
գաւրի հայապատկան արեւմտեան պատին,
որ բանդուած էր նեղեղներէ: Պատի շինու-
րիւնը այնպիս մը կարգաւորուեցաւ որ յա-
ռաջիկային շազդուի նեղեղներէն: Նմանա-
պէս Յունաց պատրիարքարանի նետ համա-
ձանաբար սկսուեցաւ վերականցնումը Ս.
Տաճարի մուտքի նակարին արեւմտեան թեւին,
որուն սեփականատերէն են Հայ եւ Յոյն
պատրիարքարանները:

դ) 31 Դեկտ. 1956ին տեղի ունեցաւ
Բերդենէմի Ս. Մննդեան տաճարի տարեկան
աւելլ (ընդհ. մաքրուրին) Հայոց եւ Յունաց
պատրիարքարաններու մասնակցուրեամբ (*):
Ներկայ էին նաև Բերդենէմի եւ Երուսա-
լիմի Ս. Տեղեաց վերականշի կառավարական
պատուածները: Մեր կողմէ մաքրուեցաւ
հայապատկան Անուանակոչուրեան Սեղանի
հարաւային պատի նիւթասային երեսը, ո-
րովնեւէ սոյն պատի յիշեալ երեսը ոչ միայն
կ'ինայ մեր սեփականուրեան սահմանին
մէջ, այլև անոր ամբողջական գործուու-
թիւնը վերապահուած է միայն մեր պատ-
րիարքարանին, վասնզի այս պատին վրայ
հասաւուած ունինք շոր սրբավատկեններ,
ժամարարի լուացարան, վարագոյր, լամպ,
երկու պահարան, եւալին:

Ս. Տեղեաց Դիւանը Ս. Տեղեաց Տաճա-
ռերուն նետ համացործակցաբար կը նետա-
պնդէ: Ս. Տեղեաց այլ կարգի առօրեայ հար-
ցեր, օրը օրին նետելով բերացումները եւ
կամ սրբագրելի կէտերը:

Լատինաց եւ Յունաց Ս. Մննդեան տօ-
ներուն Ս. Տեղեաց Դիւանի անդամներ, ըն-
կերակցուրեամբ Բերդենէմի Ս. Մննդեան
Տաճարի Հոգեւուրին Տեսչին ու լուսարարին,
հոկեցին մեր իրաւանց անվրար պահպա-
նումին:

Դիւան Ս. Տեղեաչ

(*) Բերդենէմի Ս. Մննդեան Տաճարին տարեկան
ընդհ. աւելլին չի մասնակցիր Հռովմէական Եկեղեցին,
անոր համար որ անոնք գրեթ ոչ մէկ իրաւարին
ունին Ս. Մննդեան վերի մեջ Տաճարին մէջ: